

# ՖՐԵՏԵՐԻՔ ՄԻՍԹՐԱԼԻ


## Ծ Ն Ն Դ Ե Ա Ն      Հ Ա Ր Ի Ի Ր Ա Մ Ե Ա Կ Ը

Վերջերս Քանի ձեջ՝ շքեղ Հանդիսութիւններով, որոնց ճանակցեցան Ֆրանսական կառավարութեան ու ժողովրդականութեան ներկայացուցիչները, տօնակցաւ Փրովանսի ձեժ բանաստեղծին Ֆրեսերիք Միսթրալի ծննդեան Հարիւրամեակը:

Միսթրալ փրովանսական լեզուի ու բանաստեղծութեան վերակենդանացման շարժումին հոյակապ պարագլուխը եղաւ. ան՝ փոխանակ իր բնածին հանձարը իր ձեժ հարեւիքին՝ Ֆրանսային՝ լեզուովը զարգացնելու եւ ամբողջ Ֆրանսայի ու Ֆրանսագէտ բոլոր հասարակութեանց ճատչելի գործեր արտադրելու, նուիրեց զայն իր «փոքրիկ հայրենիք»ին, իր ծննդավայր Փրովանսին, գրական լեզուին վերականգման եւ Միջին Դարու ձեջ Կեդրոնական Ֆրանսայի բանաստեղծութենէն իսկ առաջ այնքան սիրուն փայլով ճը շուրջամ բանաստեղծութեան վերածաղկման: Իր եւ ինչպէս եւ իր շուրջ համակարգուած Թելիպոներուն ձգտումը բարգաւազական անջաման բնոյթ երկեր չէ ունեցած. բայց ինքն եւ իր ընկերները ուզած են կենդանի պահել իրենց ցեղին ու ծննդավայր նահանգին բարձրը, աւանդութիւնները, յիշատակները եւ ճանաւանդ լեզուն ու գրականութիւնը: Միսթրալ հասաւ իր նպատակին. իր գործը, որ ԺԹ. դարու ամենէն ձեժ ու կատարեալ քերթնողական արտադրութիւններէն ձին է, զինք դարձուց տիեզերահոյակ բանաստեղծ ճը: Չկայ Ֆրանսացի գրագէտ ճը կամ գրահոյակ ճը որ կարգացած չըլլայ անոր հրաշակերտները՝ բնագրին կամ Ֆրանսերէն թարգմանութեան ձեջ, եւ նոյնն է նաեւ ուրիշ եւրոպական ազգերու ձեջ:

Միսթրալին եւ ընդարձակ ուսումնասիրութիւն ճը նուիրած եժ ատենով Թիֆլիսի Լուսնայ Հանդէ-

սին ձեջ (1905, Օգոստոս, Սեպտ., Հոկտ., 1908 Յունուար—Ապրիլ): Հոն սկսած էի նաեւ՝ յետոյ՝ հրատարակել Միսթրալի ամենէն հճայիչ ու ամե-



Ֆ Ր Ե Տ Ե Ր Ի Ք    Մ Ի Ս Թ Ր Ա Լ

նէն աւելի ժողովրդականացած գործին՝ Միքեյօ քերթնածին թարգմանութիւնը, զոր չկրցայ աւարտել: Այդ գործին ամբողջութիւնը որ ճը պիտի երեւայ Անանիսի ձեջ: Նախորդ շրջանի Անանիսին 1909ի Յունիս—Յուլիսի թիւին ձեջ հրատարակած

ե՛մ դարձեալ յօղուած ճը Միսթրալի վրայ, Միտէյօի յիսնամեակին առթիւ որ այդ տարին արտակարգ Հանդիսաւորութեամբ տօնուեցաւ փրովանական ճե՛մ քաղաքին Երլի ճէջ, եւ այդ յօղուածին Հետ տուած ե՛մ նաեւ թարգմանութիւնը Միտէյօի աճենէն սիրուն կտորներէն ձէկու՛ն (Մակալիի Երգին) եւ Բաժակը, Ապաժխարուքեան Սաղմոս, Կարօս, Գեղօն առ Լասին Յեղր քնարերգական սքանչելի էջերուն:

Անանիսի ներկայ թիւին ճէջ կը Հրատարակե՛մ Ալֆօնս Տօտէի (որ ինքն ալ Փրովանսցի էր,

բայց Ֆրանսական գրականութեան նուիրուած և իր գործերէն ոճանց ճէջ Ֆրանսերէնով իր Փրովանսցիի Հոգին այնքան զողարիկ կամ սրածիւր կերպով արտայայտած) Միսթրալի ճասին զճայլելի յօղուածին թարգմանութիւնը, ամփոփու՛մ ճը այն ճագիսարական ճասին զոր Լէոն Տօտէ արտասանեց քանի ճը ամիս առաջ Միսթրալի ճննդեան Հարիւրամեակին առթիւ Փարիզի ճէջ կայացած ճե՛մ Հաւաքճան ճը, եւ Միսթրալի նշանաւոր էջերէն ոճանց տաղաչափեալ Հայացու՛մը:

Ա. Չ.

### ՄԻՍԹՐԱԼ ԲԱՆԱՍՏԵՂԹԸ

Անցեալ կիրակի առտու, անկողնէն ելած միջոցիս, կարծեցի թէ Թօպուռ Մօնմարթը փողոցի մէջ է որ կ'արթննամ: Կ'անձրեւէր, երկինքը գորշ էր, Հագացքը տխուր: Վախցայ այդ անձրեւի ցուրտ օրը տանս մէջ անցընել, եւ իսկոյն փափաք զգացի երթալ քիչ մը տաքնալ Դրետէրիք Միսթրալին մօտ, այդ մէ՛ծ բանաստեղծին որ իմ շոճիներէս երեք փարսախ հեռու՝ Մայեանի իր փոքրիկ գիւղին մէջ կ'ապրի:

Մտածումս իսկոյն զորճագրեցի, մրտենիի փայտէ բիր մը, Մոնթենեքս, ծածկոյթ մը, ու ճամբայ ելայ: Ոչ ոք արեւերուն մէջ... մեր գեղեցիկ կաթնովի Փրովանսը կը ձգէ որ հօզը կիրակի օրը հանդչի, տուներու մէջ շուները միայն, ազարակները փակ... հեռուէ հեռու սայլակ մը իր փայլուն ճածկոցով, պառաւ մը իր շորցած տերեւի զոյնով կրկնոցին մէջ փաթթուած, շորիներ տօնագրեաւ, — կապոյտ ու ճերմակ կեմեղէնէ տապճակ, կարմիր բըրբակ, արծաթէ բոժոժներ, — որ յամբարտով կը տանին պատարագի զացող ազարակի մարդոց ամբողջ սայլակ մը, յետոյ, հեռուն, մշուշին մէջէն, նաւակ մը «ոռպին» ին վրայ եւ ձկնորս մը կանգուն որ իր ուղանք կը նեւէ...

Այդ օրը, ճամբուն վրայ, հնար չկար կարգալու: Անձրեւը հեղեղօրէն կը տեղար եւ հիսսիսահօզմը զայն գոյլերով երեսից կը նեւէր... մէկ շունչով բրի ամբողջ ճամբան, ու վերջապէս, երեք ժամ քալելէ ետքը, դիմացս նշմարեցի փոքրիկ նոճեստանները որոնց մէջտեղ Մայեանի գիւղը՝ հովէն վախուն՝ ապաստանած է:

Կատու մը իսկ չկար գիւղին փողոցներուն մէջ. ամենքը պատարագին զացած էին: Երբ եկեղեցւոյն առջեւէն անցայ, օճաճեւ նուազարանը կը խորզար, եւ տեսայ կերտներուն շողշողմը պատուհաններու բազմերանց ապակիներուն մէջէն:

Բանաստեղծին բնակարանը գիւղին ճայրն է, վերջին տունն է՝ ճախ կողմ, Սէն-Սեւիի ճամբուն վրայ, — մէկ յարկով տնակ մը առջեւը պարտէզով մը... Կամաց մը ներս կը մտնեմ... ոչ ոք: Սալսնին զուոր զոց է, բայց ետին կը լսեմ մէկը որ կը քալէ ու բարձրաճայն կը խօսի... այդ քալուածքն ու այդ ճայնը քաջամանօթ են ինձի... վայրկեան մը կանց կ'տանեմ կրաների փոքրիկ նորանցքին մէջ, ձեռքս դրան կոճակին վրայ, շատ յուզուած: Սիրտս կը տրոփէ: — Հոն է ան: Կ'աշխատի... Պէ՛տք է սպասել որ իր ստեղծելու վրայ եղած բանաստեղծութիւնը վերջացնէ... ինչ կ'ուզէ ըլլայ. մանն'նք:

\*\*\*